ᓯᒡᔭᓂᒃ ᐅᑎᖅᑎᑎᕆᓂᖅ
ᖃᓄᐃᖓᓂᕆᓚᐅᖅᑕᖏᓐᓄᑦ
ᓄᓇᕗᑦ

ᑎᑭᕋᔪᐊᖅ, Tikirarjuaq, Whale Cove, “ᓄᕗᓗᕋᐅᔭᖅ”

ᑐᑭᓯᑎᕋᑎᓂᖅ

ᑎᑭᕋᔪᐊᖅ ᐱᖓᓐᓇᖅᐸᓯᖓᓃᑦᑐᖅ ᑕᓯᐅᔭᕋᔪᐊᑉ, ᑭᕙᓪᓕᕐᒥᑦ. ᖃᐅᔨᒪᔭᐅᔪᖅ ᕿᓇᓗᒐᖅᑕᖃᐅᕐᓂᖓᓄᑦ ᑲᑎᖃᑦᑕᖅᓗᑎᒃ ᖃᓂᑦᑐᓂᑦ ᐃᒪᕐᓂᑦ ᐅᑭᐊᒃᓵᒃᑯᑦ. 2016-ᒥᑦ, ᐊᒥᓲᑎᒋᓂᖏᑦ ᑎᑭᕋᔪᐊᕐᒥᑦ 435-ᖑᓚᐅᖅᑐᑦ. ᐃᓚᐅᑉᓗᑎᒃ ᑮᓇᐅᔭᓕᐅᕐᓃᑦ, ᓄᓇᓕᖏᐅᑕᐃᑦ ᒪᖃᐃᖏᓐᓇᓱᖑᔪᑦ ᐅᕝᕙᓘᓐᓃᑦ ᐃᓚᖓᒍᑦ, ᐃᖃᓗᒃᓯᐅᖅᓗᑎᒡᓗ ᐊᒻᒪᓗ ᑮᔭᖃᑦᑎᐊᕐᓂᒃᑯᑦ[1]. ᓄᓇᓕᐅᑉ ᒪᖃᐃᖏᖏᑦ ᐊᒻᒪᓗ ᐃᖃᓪᓕᐊᕐᕕᖏᑦ 200 ᑭᓛᒥᑕᓪᓗᐊᓄᑦ ᐅᖓᓯᒃᑎᒋᔪᒧᐊᖃᑦᑕᖅᑐᑦ ᐅᐊᖓᓇᖓᓂᑦ ᓂᒋᐊᓄᑦ ᐊᒻᒪᓗ 300 ᑭᓛᒥᑕᓄᑦ ᑲᓇᖓᒧᑦ, ᐊᒻᒪᓗ ᐃᓚᐅᔪᑦ ᑎᑭᕋᔪᐊᖅ, ᑲᖏᖅᑕᔪᓂᖅ, ᑕᕝᕙᓂ, ᕿᑭᖅᑕᔪᐊᖅ, ᐊᒻᒪᓗ ᐊᕐᕕᐊᑦ. ᐱᒻᒪᕆᐅᒋᔭᐅᔪᑦ ᐱᖅᑯᓯᒃᑯᑦ ᐊᒻᒪᓗ ᓂᕿᒋᔭᐅᔪᑦ ᓂᕿᔪᑏᑦ ᓇᑦᑏᑦ, ᐊᐃᕕᑦ, ᐊᒻᒪᓗ ᕿᓇᓗᒐᐃᑦ[2]. ᐃᖃᓗᒐᕐᔪᑉ ᓄᓇᖓ ᐅᑭᐅᖅᑕᖅᑐᒥᑦ ᒥᖑᐃᖅᓯᕐᕕᒃ 80 ᑭᓛᒥᑕᓂᒃ ᐅᐊᖓᓇᖓᓂᑦ ᐅᖓᓯᒃᑎᒋᔪᖅ ᑎᑭᕋᔪᐊᕐᒥᑦ. ᒥᖑᐃᖅᓯᕐᕕᒃ ᐱᒻᒪᕆᐅᔪᓂᒃ ᑕᐃᑉᓱᒪᓂᑕᖃᖃᕐᕕᐅᔪᖅ ᐊᒻᒪᓗ ᐃᓂᖃᖅᑎᑦᑎᔪᖅ ᓂᕿᔪᑎᓂᒃ ᐃᓚᐅᑉᓗᑎᒃ ᖃᖅᓴᐅᑦ, ᐊᕕᖕᒐᐃᑦ, ᑎᕆᒐᓂᐊᑦ, ᐊᒃᓚᐃᑦ, ᐊᒻᒪᓗ ᓇᓄᐃᑦ[3].

ᓄᓇᓕᖕᒥᑦ ᐅᑎᖅᑎᑎᖅᑕᐅᔪᒪᔪᓄᑦ ᓯᕗᓪᓕᖅᐸᐅᑎᔭᐅᔪᒪᔪᑦ

1. ᐅᑎᖅᑎᑎᕆᓂᖅ ᐃᖃᓗᒃᓯᐅᕝᕕᐅᖃᑦᑕᖅᑐᓂᒃ ᑰᖕᓂᑦ. ᑰᓗᒃᑖᑦ ᐸᓂᖅᐸᓪᓕᐊᓕᖅᑐᑦ, ᐊᒻᒪᓗ ᒥᑭᔪᓂᒃ ᐋᖅᑭᒃᓱᐃᓂᖃᕆᐊᖃᑦᑕᖅᑐᖅ ᓲᕐᓗ ᐋᖅᑭᒃᓱᖅᑕᐅᒃᑲᓐᓂᕐᓗᑎᒃ ᐅᔭᕋᓱᒃᔪᐃᑦ.

ᓄᓇᓕᖕᒧᑦ ᓄᓇᖑᐊᖅ ᐊᒻᒪᓗ ᐃᓕᓐᓂᐊᖅᑎᑦᑎᑎᓪᓗᒋᑦ

ᖃᐅᔨᓴᐃᓐᑦ ᓄᓇᓕᖕᒧᐊᓚᐅᖅᑐᑦ ᒫᑦᓯ 2018-ᒥᑦ.

ᑎᑭᕋᔪᐊᖅ



ᓄᓇᖑᐊᕐᒥᑦ ᓇᓗᓇᐃᒃᑯᑎ

ᐱᐅᓛᕐᑐᑦ: **1** ᐊᒃᑕᑯᐃᑦ ᓯᐊᕐᓇᓱᕐᕕᐅᑉ ᐅᖓᑖᓂᑦ, ᑯᕕᔪᖅ ᑰᒐᓛᕐᒧᑦ ᐊᒻᒪᓗ **2** ᓂᐅᕕᖅᑏᑦ ᐃᒻᓗᕐᑯᑎᖓᑦ ᐅᖅᓯᐊᓗᓯᕐᕕᓪᓗ.

ᓱᓇᕕᓃᑦ ᐊᒻᒪᓗ ᐊᒃᑕᑯᐃᑦ: **3** ᓄᑕᐅᖏᑦᑐᖅ ᐃᒻᓗᕐᔪᐊᖅ ᐊᒃᑕᑯᑕᖃᐅᖅᓗᓂ, ᖃᑦᑕᐅᔭᕐᔪᐊᑦ, ᐃᐳᐃᑦᑐᐃᑦ, **4** ᓄᓇᒃᑯᑭᑎᕕᓃᑦ ᐅᕐᑯᒃᓯᒪᔪᑦ ᓄᑕᐅᖏᑦᑐᒥᑦ ᓄᓇᒃᑯᑕᐅᓯᕐᕕᕕᓂᕐᒥᑦ, **5** (ᐳᐊᓇᑎᓕᒃ, ᓄᓇᒃᑯᑭᑎ ᐊᒻᒪᓗ ᓱᑭᑐᖅ ᑭᕕᓯᒪᔪᖅ, ᐊᒻᒪᓗ **23** ᐊᑦᑯᑎᒥᑦ ᒪᓂᖅᑲᒃᓴᐃᔭᔪᑎ ᑭᕕᓯᒪᔪᖅ ᐃᒪᓂᑦ.

ᐃᒻᓗᕐᔪᐊᖅ ᐅᕝᕙᓘᓐᓃᑦ ᐋᖅᑭᐅᒪᔪᖅ: **6** ᐳᓇᐊᓕᔅ ᕿᓂᖅᓴᐃᕝᕕᕕᓂᖓᑦ, ᐃᑰᑕᐃᓃᑦ, **7** ᐃᑦᑯ ᕿᓂᖅᓴᐃᕝᕕᕕᓂᖓᑦ, ᓇᐃᒪᓐᓇᖅᑐᑦ ᓱᓕ ᐅᖅᓱᐊᓗᒃᓱᖅᓂᑦᑐᖅ ᐃᑰᑕᐃᑦ ᓱᑦᓗᖅᑭᓂᑦ, **14** ᐊᑐᕈᖅᓃᖅᓯᒪᔪᑦ **11** ᐅᑭᐅᓄᑦ, ᑐᒃᑐᓄᑦ ᑭᓕᓕᐅᖅᓯᒪᔪᒃᓴᐅᔪᑦ, ᑐᐱᕕᓃᑦ ᐊᒻᒪᓗ ᓱᓇᓕᐅᖅᓯᒪᔪᑦ ᕿᒪᒃᑕᐅᓯᒪᔪᑦ, ᐊᒻᒪᓗ **15** ᒫᓐᓇᐅᔪᖅ ᕿᓂᖅᓴᐃᓂᕐᒧᑦ ᑕᖅᒫᕐᕕᒃ, ᑐᒃᑐᓄᑦ ᑭᓕᓕᐅᖅᓯᒪᔪᒃᓴᐅᔪᑦ.

ᒪᖃᐃᕝᕕᐅᕝᕕᑦ: **8** ᐊᑯᕐᓇᖅ, **9** ᐊᐅᐸᓗᒃᑐᑉ ᓄᓈ, **10** ᐊᑯᔪᐊᖅ – ᐅᖓᑎᓗᐊᖓᓄᑦ ᐃᖃᓪᓕᐊᕐᕕᐅᓯᒪᔪᑦ ᐊᕐᕕᐊᕐᒥᐅᓄᑦ, **11** ᓱᐅᕐᕿᖅ, **12** ᑎᓂᕐᓱᖅᑐᖅ, **13** ᖃᐃᕐᓂᖅ, ᐊᒻᒪᓗ **21** ᐃᖃᓗᒃᐱᒃᓱᐅᖅᑕᐅᓯᒪᓂᕐᒧᑦ ᐃᖃᓗᐃᕈᑎᔪᖅ ᓂᐅᕕᖅᑎᒃᑯᓄᑦ, ᐃᖃᓗᒃᑕᖃᕈᒃᓃᖅᑐᖅ ᐊᒻᒪᓗ ᐃᖃᓗᒃᑕᖃᓕᖅᑎᑕᐅᒃᑲᓂᕈᓐᓇᖅᑐᖅ.

ᐃᖃᓗᐃᑦ ᓱᑐᑎᓪᓗᒋᑦ ᒪᖅᑭᑎᓪᓗᒋᑦ ᐊᕐᕌᑎᕐᑐᑦ: **16-20** ᐃᖃᓗᐃᑦ ᓱᑐᕝᕕᖕᒋᑦ ᒪᔪᕝᕕᖕᒋᑦ.

ᓱᕙᓪᓕᐊᓂᖅ: **22** ᐃᖅᑭᕋᔭᕝᕕᐅᑦᑎᐊᖅᑐᖅ ᑰᒃ ᐃᑲᕐᕕᖕᒐ.

ᑎᑎᖅᑲᐅᑎᓂᒃ ᕿᒥᕐᕈᓂᖅ

ᑎᑭᕋᕐᔪᐊᕐᒥᑦ ᒪᓴᐅᓂᖅ ᐊᑯᓐᓂᖏᓐᓃᑦᑐᑦ ᒪᕐᕉᒃ ᐅᔭᖅᑲᐅᓃᑦ ᐊᑯᓐᓂᖏᓐᓂᒃ ᐋᖅᑭᑲᑕᐅᓯᒪᔪᑦ ᓯᑯᑐᖅᑲᕐᓂᑦ ᐱᔪᓂᒃ[4]. ᒪᓴᐅᓂᖅ 860 ᒦᑕᓂᒃ ᑕᑭᓂᖅᑲᖅᑐᖅ ᐊᑯᓐᓂᖓᓂᑦ 30 ᐊᒻᒪᓗ 55 ᒦᑕᓂᒃ ᓯᓕᒃᑎᒋᓂᐅᑉ, ᐅᕕᖓᓂᖅᑲᖅᓗᓂ 3%-ᓗᐊᒥᒃ. ᐃᓂᐅᔪᖅ ᐃᒃᑲᑦᑐᓂᒃ ᐃᒪᐃᕈᑎᓯᒪᔪᓂᒃ ᓄᓇᖅᑲᖅᑐᖅ, ᐊᕙᓗᐊᓃᑦᑐᓂᒃ ᓄᓇᒥᑦ ᐋᖅᑭᑲᑕᐅᓯᒪᔪᓂᒃ[7]. ᓄᓇᒻᒥ ᓯᓚᐅᑉ ᐊᓯᔾᔨᖅᐸᓪᓕᐊᓂᖓᓄᑦ ᑎᑎᕋᕐᕕᒃ ᐱᓕᕆᖅᑲᑎᑏᖕᓂᕐᒧᑦ ᐱᔭᒃᓴᐅᑎᖅᑲᖅᑐᑦ ᓄᓇᕗᒻᒥ ᒐᕙᒃᑯᑦ, ᑲᓇᑕᒥᑦ ᒐᕙᒪᑐᖅᑲᒃᑯᑦ ᐅᕕᒃᑐᖅᓯᒪᔪᖏᑦ (ᑲᓇᑕᒥᑦ ᓄᓇᒥᑦ ᐱᕝᕕᐅᖅᑲᑦᑕᖅᑐᓕᕆᔨᑦ ᐊᒻᒪᓗ ᓄᓇᖅᑳᖅᑐᓂᒃ ᐅᑭᐅᖅᑕᖅᑐᒥᓗ ᑲᒪᔨᒃᑯᑦ), ᐊᒻᒪᓗ ᑲᓇᑕᒥᑦ ᐱᓕᕆᐊᓖᑦ ᐸᕐᓇᐃᓂᕐᒧᑦ[5]. ᐱᓕᕆᐊᖅ ᑖᑉᑯᓄᖕᒐ ᐱᔾᔪᔾᔨᓄᑦ ᐱᓕᕆᐊᖑᓚᐅᖅᑐᖅ ᓇᓗᓇᐃᖅᓯᔪᖅ ᑕᕆᐅᑉ ᐃᒪᖓᑕ ᓇᓃᓐᓂᕆᔭᖓᓂᒃ ᑎᑭᕋᕐᔪᐊᕐᒧᑦ ᓇᓚᐅᑦᑖᖅᑕᐅᓚᐅᖅᑐᖅ 75 ᓴᓐᑎᒦᑕᐃᑦ ᑐᖕᒐᓃᖏᑦᑐᒃᓴᐅᓂᖓᓄᑦ, ᐅᕝᕙᓘᓐᓃᑦ ᖁᑦᑎᒃᓯᓂᖓ ᐅᖓᑖᓈᓂᐊᖏᑦᑐᖅ 20 ᓴᓐᑎᒦᑕ ᐅᑭᐅᖅ 2100-ᒧᑦ ᑎᑭᓪᓗᒍ. ᓄᓇᓕᖏᑦ ᐅᔭᖅᑲᐃᑦ ᑐᖕᒐᕕᑦ ᓄᓇᒥᑦ ᖁᑎᒃᓯᑎᑦᑎᓂᐊᖅᑐᓇᔭᐅᔪᑦ, ᓄᓇᓕᒃ ᐊᒃᑐᖅᑕᐅᓂᖅᑲᔭᖏᑦᑐᖅ ᓯᓚᐅᑉ ᐊᓯᔾᔨᓂᖓᓄᑦ ᐊᐅᒃᐸᓪᓕᐊᓂᕐᒥᑦ ᖁᐊᖑᐃᓐᓇᐅᔭᖅᑐᖅ ᐊᒻᒪᓗ ᓯᒡᒐ ᓯᕋᒃᐸᓪᓕᐊᓂᖓᓄᑦ ᐊᓯᖏᑎᑐᑦ ᓯᒡᔭᒦᑦᑐᑦ ᓄᓇᓕᖕᓂᑦ[5].

ᐱᔾᔪᑕᐅᔪᑦ	ᐆᒃᑑᑏᑦ ᐊᕙᑎᒥᑦ ᐊᓯᐊᙳᕐᓂᐅᔪᓄᑦ ᐊᒻᒪᓗ ᖃᐅᔨᔭᐅᔪᓄᑦ
ᑕᕆᐅᕐᒥᑦ ᓯᑯ	• ᑎᑭᕋᕐᔪᐊᕐᒥᐅᑕᐃᑦ ᐅᖃᓚᐅᖅᑐᑦ ᑕᕆᐅᑉ ᓯᑯᖃᑦᑕᓚᐅᕐᓂᖓ ᑭᖑᓂᐊᒍᑦ ᓯᑯᖃᑦᑕᓕᕐᓂᖓᓄᑦ. ᓯᕗᓂᕐᒥᑦ, ᓯᑯᖃᑦᑕᓚᐅᖅᑐᖅ ᐅᖑᐃᕆᒥᑦ ᑭᓯᐊᓂ ᒫᓐᓇᐅᓕᖅᑐᖅ ᓯᑯᖃᑦᑕᓕᖅᑐᖅ ᓄᕕᐱᕆᒥᑦ ᐅᕝᕙᓘᓐᓃᑦ ᑎᓯᐱᕆᒥᑦ. ᑕᕆᐅᑉ ᓯᑯᖓ ᐊᐅᒃᓵᓕᓂᖅᓴᐅᔨᖃᑦᑕᓕᕐᒥᔪᖅ ᐅᐱᖕᒐᑦ, ᐊᒻᒪᓗ ᓯᓈ ᖃᓂᓐᓂᖅᓴᐅᔨᖃᑦᑕᓕᖅᓗᓂ ᐅᑭᐅᑕᒫᖅ[2].
ᐅᑭᐅᑉ ᐃᓗᐊᓃᑦᑐᓂᒃ ᖃᓄᐃᓕᐅᕐᓃᑦ	• ᓯᕿᓂᖅ ᓴᖏᓂᖅᓴᐅᔨᖃᑦᑕᓕᖅᑐᖅ ᐊᒻᒪᓗ, ᐆᓇᕋᔪᖕᓂᖅᓴᐅᓕᖅᓗᓂ ᐅᑉᓗᒥᐅᓕᖅᑐᖅ. ᑐᑏᑉ ᓂᕿᖏᓐᓂᒃ ᐃᒡᓗᐊᕐᔪᐊᕐᒦᑎᑦᑎᔪᓐᓇᖅᐸᓚᐅᖅᑐᑦ ᐅᓄᐊᕐᒥᑦ ᑭᓯᐊᓂ ᒫᓐᓇᐅᓕᖅᑐᖅ ᐃᒍᓇᖅᓴᕋᐃᓐᓂᖅᓴᐅᓕᖅᑐᑦ[2].

ᐱᔾᔪᑕᐅᔪᑦ	ᐆᒃᑑᑏᑦ ᐱᕈᖅᐸᓪᓕᐊᓂᖃᖃᑎᒌᒃᑐᑦ ᐊᓯᐊᙳᕐᓂᖏᑦ ᐊᒻᒪᓗ ᖃᐅᔨᔭᐅᔪᑦ
ᓇᓄᐃᑦ	• ᓇᓄᐃᑦ ᑕᒪᐃᓐᓅᖓᔪᒃᑯᑦ ᐊᒥᓱᐃᒃᓕᕝᓕᐊᔫᔭᕋᓗᐊᖅᑎᓪᓗᒋᑦ, ᐊᒥᓲᓂᖅᓴᐅᔭᓕᖅᑐᑦ ᖃᓂᑕᖓᓂᑦ ᑎᑭᕋᕐᔪᐊᑉ[2]. ᐅᓗᕆᐊᓇᖅᑑᓂᖓᓄᑦ, ᐃᓄᐃᑦ ᓄᓇᒦᓗᐊᕆᐊᖃᖏᓚᐅᖅᑐᑦ ᐊᒻᒪᓗ ᒪᖃᐃᓐᓂᖓᑦ ᐊᒃᑐᖅᑕᐅᓯᒪᑉᓗᓂ, ᓂᕿᖃᑦᑎᐊᖏᓐᓂᖅᓴᐅᑎᑦᑎᑉᓗᓂ ᐊᒻᒪᓗ ᒪᒃᑯᖕᓂᖅᓴᐃᑦ ᒪᖃᐃᓐᓂᕐᒥᒃ ᐊᒻᒪᓗ ᐃᖃᓪᓕᐊᕐᓂᕐᒥᒃ ᐊᑐᖏᓐᓂᖅᓴᐅᓕᖅᓗᑎᒃ[2].
ᐊᐃᕕᑦ	• ᐊᐃᕕᖅᑕᖃᐅᖏᓐᓂᖅᓴᐅᔭᓕᖅᑐᖅ ᑕᐃᑉᓯᒪᓂᓵᕐᒥᐅᖓᓂᑦ[2].
ᓇᑦᑏᑦ	• ᓄᓇᓕᖕᒥᐅᑕᐃᑦ ᑕᑯᒪᔪᖕᓂᖅᓴᐅᓚᐅᖅᑐᑦ ᓇᑦᑎᕐᓂᑦ ᒪᕐᕉᖕᓂᑦ ᐱᖓᓱᓂᒡᓗᓐᓂᑦ ᐅᑭᐅᓂᐅᓕᖅᑐᖅ ᐊᒻᒪᓗ ᐱᔾᔪᑕᐅᓇᓱᒋᔭᖏᑦ ᐃᓄᖕᓄᑦ ᐱᔭᐅᔪᓂᒃ ᐃᓗᐃᓵᓇᓂᕐᓄᑦ[2]. ᓄᓇᓕᖕᒥᐅᑕᐃᑦ ᐅᖃᓚᐅᕐᒥᔪᑦ ᓇᑦᑏᑦ ᐊᒥᓲᖕᒋᓐᓂᖅᓴᐅᓚᕐᓂᖕᒋᓐᓄᑦ ᐊᒻᒪᓗ ᐱᔾᔪᑕᐅᓇᓱᒋᔭᖏᑦ ᓱᓚ ᐆᓇᕐᓂᖅᓴᐅᖃᑦᑕᓕᕐᓂᖓᓄᑦ[2]. ᐊᓯᖏᑦ ᐃᓱᒪᔪᑦ ᖃᖅᑎᕆᓂᕐᒥᒃ ᐅᖅᓱᐊᓗᒃᓯᐅᖅᑎᓄᑦ ᐅᒥᐊᕐᔪᐊᓂᑦ ᐊᒻᒪᓗ ᑐᕐᑯᕋᐃᑐᐃᓐᓇᕆᐊᖃᖅᑐᑦ ᓇᑦᑎᕐᓂᑦ, ᐊᒻᒪᓗ ᓇᑦᑏᑦ ᓂᕿᒋᓗᐊᖅᑕᖏᓐᓂᒃ (ᐃᖃᓗᐊᓛᑦ). ᐊᑯᓐᓂᖓᓂᑦ 2014/2015, ᖃᐃᕈᓛᑦ ᐊᒻᒪᓗ ᐅᒡᔪᐃᑦ ᐊᒥᓱᔪᖕᓃᖅᐸᓪᓕᐊᔫᔭᓚᐅᖅᑐᑦ[2].
ᕿᓇᓗᒐᐃᑦ	• ᓄᓇᓕᖕᒥᐅᑕᐃᑦ ᐊᒥᓲᖕᒋᓐᓂᖅᓴᓂᒃ ᕿᓇᓗᒐᓂᒃ ᑕᑯᖃᑦᑕᖅᓯᒪᓕᖅᑐᑦ ᒪᕐᕉᖕᓄᑦ ᐱᖓᓱᓄᓪᓗᓐᓂᑦ ᐅᑭᐅᓄᓕᖅᑐᖅ ᐊᒻᒪᓗ ᐱᔾᔪᑕᐅᓇᓱᒋᔭᖏᑦ ᐃᓄᖕᓄᑦ ᐱᔭᐅᔪᓂᒃ ᐃᓗᐃᓵᓇᓂᕐᓄᑦ[2]. • ᐃᓚᖏᑦ ᐃᓄᐃᑦ ᐅᖃᖅᑐᑦ ᕿᓇᓗᒐᐃᑦ ᑕᒪᐅᖓᓇᓵᕐᓂᖅᓴᐅᖃᑦᑕᓕᕐᓂᕋᐃᐸᓗᑎᒃ. ᑭᖑᕙᓱᖕᓗᑎᒃ ᐅᑭᐅᖅᑕᖅᑐᒧᐊᖃᑦᑕᕐᓂᖏᑦ ᑭᖑᕙᓱᖕᓂᖅᓴᐅᓕᕐᓂᖓᓄᑦ ᐱᔾᔪᑕᐅᑐᐃᓐᓇᕆᐊᓕᒃ ᓯᑯ ᓯᕐᑯᐸᑎᖃᑦᑕᕐᓂᖓ ᑰᔾᔪᐊᐸ ᖃᓂᑕᖓ[2].
ᐃᖃᓗᓕᕆᓃᑦ	• ᑎᑭᕋᕐᔪᐊᖅ ᐊᐅᔭᒃᑯᑦ ᐃᖃᓗᓕᕆᕝᕕᖃᖅᑐᖅ ᐃᑲᔪᖅᑐᒥᒃ ᑕᒪᐃᓐᓅᑦ ᓄᓇᕗᒻᒥ ᐃᖃᓗᒃᐱᓪᓗᐊᕕᖕᓂᑦ ᓇᓗᓇᐃᒃᑯᑕᒧᑦ. ᐃᖃᓗᒃᐲᑦ ᒪᒪᖅᑐᒥᒃ ᐃᓚᓯᕝᕕᐅᖃᑦᑕᕐᒥᔪᑦ ᐊᒻᒪᓗ ᐱᐸᓯᓚᐊᖑᐸᓗᑎᒃ ᐃᓚᑕᕐᓇᖅᓗᑎᒃ ᓄᓇᕗᒻᒥᖕᒐᖅᑐᑦ ᓂᕆᔭᐅᖃᑦᑕᖅᓗᑎᒃ ᑕᒪᐃᓐᓅᑦ ᐃᓗᐊᓂᑦ ᐊᒻᒪᓗ ᓯᓚᑖᓂᑦ ᓄᓇᕗᑦ[6,7].

ᒫᓐᓇᐅᔪᖅ ᐅᖃᖅᓯᒪᔪᓂᑦ ᐱᑕᖃᖕᒋᓐᓂᐅᔪᓂᑦ ᑎᑎᖅᑲᐅᑎᓂᑦ, ᖃᐅᔨᓴᐃᓂᕐᒥᑦ ᐃᓚᐅᔭᕆᐊᖃᖅᑐᑦ:

- **ᓄᓇᓕᖕᒦᖓᔪᒥᒃ ᖃᐅᔨᓴᐃᓂᖅ:** ᖃᐅᔨᓴᐃᓂᖅᑲᒃᑲᓐᓂᕆᐊᖃᖅᑐᖅ ᐋᓐᓂᐊᖃᖅᑕᐃᓕᒪᓂᖏᓐᓂᒃ ᓂᔪᑏᑦ ᓂᕆᔭᐅᖃᑦᑕᖅᑐᑦ ᓄᓇᓕᖕᒥᐅᓄᑦ ᓲᕐᓗ ᑐᒃᑐᐃᑦ, ᐃᖃᓗᐃᑦ, ᐊᒻᒪᓗ ᓇᑦᑏᑦ. ᑕᐅᑐᒐᓗᐊᕐᓂᐊᖅᑐᖅ ᐊᑐᕐᓗᒋᑦ ᐱᖃᑯᓯᒃᑯᑦ ᖃᐅᔨᒪᓂᕆᔭᐅᔪᓂᒃ ᑐᓂᓯᓂᖅ.
- **ᓄᓇᓕᖕᒥᐅᑦ ᐃᓚᐅᖃᑕᐅᓂᖏᑦ:** ᐃᓄᐃᑦ ᖃᐅᔨᒪᓂᖏᓐᓂᒃ ᖃᐅᔨᓴᐃᓂᕐᓄᑦ ᓄᓇᒥᒃ ᐊᑐᕐᓂᕐᒥᒃ, ᓂᔪᑎᓂᒃ, ᐃᖃᓗᒃᓯᐅᕐᓂᕐᒥᒃ, ᐊᒻᒪᓗ ᒪᖃᐃᓐᓂᕐᒧᑦ ᓯᕗᓪᓕᖅᐸᐅᑎᔭᐅᓯᒪᔪᑦ. ᓄᓇᓕᖕᒥᐅᑕᐃᑦ ᑕᑯᔪᒪᖕᒥᔪᑦ ᖃᐅᔨᒪᓂᕆᔭᐅᔪᖅ ᑐᓂᐅᑕᐅᓗᓂ ᐊᒻᒪᓗ ᐊᑐᖅᑕᐅᓗᓂ ᐊᐅᓚᑦᑎᓂᕐᒧᑦ ᐃᓱᒪᓕᐅᕆᓂᕐᓂᑦ[2, 8,9].

ᓂᕈᐊᖅᑕᐅᔪᑦ ᖃᐅᔨᒋᐊᕐᕕᐅᖃᑦᑕᖅᑐᑦ:

1. Government of Nunavut. (n.d.). *ICSP Toolkit; Infrastructure Plan for Whale Cove*. Retrieved from https://bit.ly/3gFpn6H.
2. Government of Nunavut. (2018). *Nunavut Coastal Resource Inventory, Whale Cove*.
3.Travel Nunavut (n.d.). *Whale Cove*. https://bit.ly/2XfEKem. Accessed May 30, 2020
4. Yates, C. N., Wootton, B. C., & Murphy, S. D. (2012). Performance assessment of arctic tundra municipal wastewater treatment wetlands through an arctic summer. *Ecological Engineering*, 44, 160-173.
5. James, T.S., Simon, K.M., Forbes, D.L., Dyke, A.S., and Mate, D.J., (2011). *Sea-level projections for five pilot communities of the Nunavut climate change partnership; geological survey of Canada*, Open File 6715, p. 23. Retrieved from https://bit.ly/3gyAbUe.
6. Government of Nunavut, Department of Environment, Fisheries and Sealing Division (2016). *Nunavut Fisheries Strategy 2016-2020*. Retrieved from https://bit.ly/2BeuieF.
7. Economic Development in Whale Cove (n.d.) *Whale Cove*. Retrieved from http://www.whalecove.ca/home/.
8. Anselmi, E. (2019, 18 November). *Study underway on Whale Cove contaminated site*. Nunatsiaq News. Retrieved from https://bit.ly/2zMNi3v.
9. Hayhurst, K. & Zeeg, T. (2010). *Climate change adaption action plan for Whale Cove (Tikirarjuaq)*. Retrieved from https://bit.ly/3gFq8wz.

CONTACT

Dr. Lucia Fanning, Principle Investigator - Lucia.Fanning@Dal.Ca

Ms. Jade Owen, Project Advisor - jade.britton.owen@gmail.com